

# Ա Ր Ե Ի Մ Ո Ի Տ Ք

## ԱՐՁԱԳԱՆԳ ԵՒՐՈՊԱՅԻ ԼՈՒՍԱՒՈՐՈՒԹԵԱՆ.

Ա. Տար. Թիւ 6. Հրատարակի ամիսը եօթիս ամիսը արեւիկայի Եւան ճշումը է: Կարձակայն. — Թաթիզ, Ազոյի Քիւրդիստան, 37, rue de Fleuras. 1859 Մարտ 15.  
— Կոնստ, Ազոյի Սփեյն. — Իզմիր, Ազոյի միջինասիական. — Եգիպտոս, Ազոյի Տեր Կոստանտինոս Եպարտի:

### Ի Ա Ձ Ա Տ Ո Ւ Ր Ա Ք Ո Վ Ե Ա Ն.

Երևանցի տղամուտը բարեկամներու շնորհիւ ձեռքերնիս անցու գիրք մը՝ որ բնական նկատարարութիւն տուաւ մէջի: Թէպէտ և Հայաստանի այս կողմերու լեզուին սեպեակի չ'ենք, սակայն ուղի ուղով կարգադու ժամանակ կրցանք անոք սերուն տեսիլնոր փայտիչ և մեծ արտաբանին պատ: Այս գիրքը (1) երկու արժէք տնի, բանասիրական (philologique) և արդային. բայց զոյն քննելիս առաջ պարտ կը սեպենք նկիւնակին վրայ խաւի քիչ մը:

Պայտն Արտիկանին անունը մեզի բարտնի էր շատ տաննէ իմիր և օտարապիցի գովաւատի յիշեր ևն միշտ իր գրադարանին մը, սակայն չ'էինք լսեր տակաւին այն զէպը որ գրեցր սննդեւորը: Իր կարտատը երեք կերպով կրնայ սեպուիլ. կամ յուսանաւանութիւնն ինքնամեծ էրտ աշխարհէ, կամ սրբիշնիւթ սպանու եղաւ և կամ զոն եղաւ սննդեւորի փառնորի մը: Իր քննարկը, բարձրանի ուղակերտները, գրեթէ Թիֆլիզի բարտնի հոյ ժողովարդը տակն Լուանդ իգործ պրին որ իր նկարը գտնեն, բայց ամեն աշխատանքին սննայն Էզու: Մինչև այտոր մարդ չգիտէր թէ նոր է, ինչ պիտակի մէջ կը գտնուի. կ'ուտգրի զիս Էթէ մեւամ է: Անանք կը կարծեն որ Սիւրիսիտ քշուամ է պատկաւով մը կամ խոր գիրայի մը մէջ կը պտնուի: Այս փորձին Էնթարտութիւնները մեզ աննիւն կ'երևին. փասն զի Պ. Արտիկանը՝ որչափ և փառաւան երեւոտարտութիւն ու մեծ կարեւոր սիրտութիւն սնննար, իր սրտաբը չ'էր մտնուր և գիտէր իր ետանը պայել: Անտարտարտ փտա ճշտանութիւն մը կրնայ ժամանակին ընէլ, բայց անոր հատապարտ համար կարծիք մը չբտէր:

Այս արտամ գէպը մեզի սրտանը զերտող նկիւնակին աշտակերտներէն մէկն է և չկրնար Արտիկանին անունը յիշել տուանց ախտաւրտ. թէ անոր հակառակ գրին և թէ մեր սպին վրայ որ հարտագրիտ տաղտնի մը կարտա անմեկնելի կերպով: Իր սիկինը զերմանացի Էտանեական սրխարդ մ'է և փտա գտակներով երեւան կը բնակի:

Պ. Արտիկանը երեւելի կամբարդը յետապոյ սպեր կը գրէ Պ. Արտիկանին վրայ:

« Բայց տաննայն վոյ չի մտար նաև Պ. Արտիկանին նեա ըրամ կանչարտութիւնս, որն որ սպրտա Հոյ է, ու կրնուիւնք Լիֆլանտի զերմանացիներուն մէջ ընդսնում է:

« Այս մարդու պատմամ ինքն շատ նկատարարտիւն է: Պ. Արտիկանը երեւանի փանրին տիրապաններէն մէկն էր, ու քտանուայական միտակի որոշում էր: 1829ին Տարրազեան նամարարտնին փարտուպտ Պ. Բարրոյ իր Հայաստան ըրամ կամբարտարտութիւն մէջ երեւանի փանրն ուլ տեւելու Էրմարով, Արտիկան պատանեակը միայն գտնուեցաւ փանրին մէջ, որ ուտնըն կը խտէր: Բարրոյ՝ Աամուգիտին տղաչէ պ որ աւ Էրիտասարդ սարիտարտը իրեն կամբարտարտեւան ընկեր ըլլայ: Աամուգիտը Տարրազեան նամարարտնին փարտուպտին տղաչանայը զիշաւ: Աս կրկու ուղեկիցները Էրբոր պէս իրարտ նեա կրտարտեցան. ամեն զգուարտեւանց և փտանգիտու մէջ իրարմէ չ'էին բտնուեր, ու այս կերպով ստայտմ բարեկամանութիւնը միտն ըն Բարրոյին մտնը տեւել: Պր. Արտիկան Բարրոյին գիտութիւնը սնննկայ՝ ինքնայ փտանեւան Լուանդ մը ստայտու. ուտնու շտակ տղաչէր որ զիներ Տարրազիտը կիտա միշտ մը գտնէ, որպէս զի նանտկոյ նամարտարտնին մէջ տտամ ու գիտանին ստիլի և կրտուի: Ինչ և ինչ Բարրոյին մեւր բտնարտը բարտանրին հտտու. Բուտի կտաւարտութիւնը սգնութիւն ընէլար՝ Պ. Արտիկանը Տարրազի կամարտարտեւան մտտ, ուր մից տարի տտամ ստիլիէն կարք իր կարեւորք գտրմու ու իր կարքեւակիցները գտրպայլնկու մեծ կտնու պնէր: Ազնց մէկ գրպայ մը հտտատակ, որտն փտնեւանն ան պիտ որ ըլլար, որ սամիկ ժոյգարտան զգրպաներուն փարտեւներ հտնէ, ու աւ միշտը ստանով կերպ մը կը կարծէր իր սպին յտարտարտեւան ու կրտեւանը: Բայց սնննկայ որ ստիլու յտառը պիտ'որ չ'կրնայ, Պ. Արտիկանը Լիֆլանտի մէջ քտանուայացու սպրց փորպեր զըրի պպից: Աս ուլ շտա ընգրիտանութիւն կրէր, որտնեւան փանրին կրէր Պ. Արտիկանին բարտարտան Դերտանացի մէջ ընդտեւան կրտեւան ու գիտանեւանը վրայ

(1) Վերք Հայաստանի.

կասկած ունէին: Ասոր համար Պ. Աբովեան երա-  
 Թիֆլիզ գնաց, հոն դպրոց մը հաստատեց, ու հոն տե-  
 ղաց յառաջուան դպրոցն ալ անոր հետ միացուց: Այս  
 դպրոցը շատ անգամ գացի ու Հայ տղոց յառաջադի-  
 մութեանը վրայ շատ դարմացայ: Տասը, տասնուչորս  
 տարուան տղաք աղէկ կը կարգան ու կը գրեն հայերէն,  
 վրացերէն, թաթարերէն, ռուսերէն, գերմաներէն ու  
 ֆրանսերէն: Ստուգիւ շատ դարմացայ. գերմաներէն  
 աղէկ շեշտելով կըխօսէին ու վարպետին իմ ստշեւ  
 գրել տուած բաներէն տեսայ որ գերմաներէն լեզուին  
 կազմութեան աղէկ տաղեակ էին. իմ առջեւ Կէթէին  
 ու Շիլլերին գործերը կարդացին: Ամէն անգամ աս  
 դպրոցս գալուս ու աս կայտաւ տղաքը տեսնելու՝  
 մեծ ուրախութիւն կըզգայի, մանաւանդ իրենց բարե-  
 կամական ու ընտանեկան վարմունքը, քաղաքավարու-  
 թիւնը ու վարժութիւնը զիս շատ կ'ուրախացնէր:  
 Իրենց վարպետին վրայ շատ սէր ունին, որովհետեւ  
 թէ կրթութեան ու գիտութեան մէջ յառաջացնելու և թէ  
 իրենց հանգստութիւնը հոգալու շատ փոյթ կը տանի:

« Մայիսին տաք օրերը համեմուն տէս՝ Պ. Աբո-  
 վեանին հետ մեկտեղ Թիֆլիզէն ելայ: Եր բոլոր աշա-  
 կերաները ձիերով քաղքէն դուրս մեղի յուղարկուոր  
 եկած էին: Այս աշխոյժ երիտասարդներուն տեքը  
 նորէն ինծի ուրախութիւն բերաւ. որոնք անանկ վար-  
 ժութեամբ ձիերնին կը գարձընէին կը խաղցընէին որ  
 մարդ չկրնար կարծել: Կուր գետին բով վերջին պար-  
 տէղներուն հասանք նէ՝ այս մեր յուղարկուորներէն  
 հրաժարեցանք. Պ. Աբովեան իր աշկերտներուն գեր-  
 մաներէն լեզուաւ խօսակցութիւն մ'ընելով՝ յորտրեց  
 որ ուսման փոյթ տանին, որ գառնալու ատեն ինքն ալ  
 ուրախանայ: Մէկիկ մէկիկ ամենուն ձեւքը թօթուէն  
 ետքը բարեմաղթութեան ձայները բարձրացան, որոնք  
 մեր ետեւէն երկայն ատեն դեռ կը լսուէին: »

Գաղղիացի բարեկամ մը, որ Կապիսեան գաւառ-  
 ներու մէջ կը ճանապարհորդէր ասկէ քանի մը տարի  
 անաջ, կը գրէր մեզ նամակի մը մէջ. « Պ. Աբովեանին  
 հետ տեսութիւն ըրի և ստուգիւ դարմացայ իր հմտու-  
 թեան վրայ: Գերմանական փիլիսոփայութեան և գրա-  
 գիտութեան տեսիլները իրեն այնքան ընտանի են որ  
 նոյն իսկ Եւրոպական մը օգուտ կրնայ քաղել իր կար-  
 ծիքներէն: Շիլլերը շտրի պէս զիտէ. Լէսինկին,  
 Լէյպնիսին կարծիքները մաղէ անցուցեր է և իր ասիա-  
 կան երեւակայութիւնով անոնց նոր գոյն մը կուտայ:  
 Գերմանացիի մը չափ կը խօսի գերմանիկ լեզուն և տա-  
 րակոյս չկայ որ այս անձը հայ գրագիտութեան պատիւ  
 պիտի ընէ օր մը: Տարօրինակ երեւոյթ մարդկային լու-  
 սաւորութեան. հայու մը բերան արձագանգ է այնպիսի  
 տեսիլներու որք մեր մէջ գեռ նոր կը տարածուին: Շիլ-  
 լերին, Լէսինկին գրութիւնները Կապիսի լեռներու մէջ  
 կը հաստատուին և լսելի կ'ըլլան և դեռ Եւրոպայի մէջ

ժողովուրդ կայ որ այս հեղինակներու անունը անգամ  
 լսած չ'է: Զարմանալի բան պիտի ըլլայ եթէ Ասիայի  
 լուսաւորութիւնը Կապիսեան սկսի և Բրոսէթէին ժայռը  
 տեսնէ իր չարչարանքին արդիւնքը... »:

Քիչ մը վերը ըսինք թէ չհնրկարծեր որ Պ. Աբովեանը  
 թշնամութեան դո՛ն եղած ըլլայ. իր զիրքին յառաջաբանը  
 այնպիսի տողեր կը սրարունակէն որք մեր կարծիքը կը  
 հաստատեն: « Շատ անգամ ուղում էի, կ'ըսէ անբաղդ  
 հեղինակը, իմ զրոխ մահու տամ: Չէի իմանում, թէ  
 սրա դարմանը ինչ կը լի: Թո՛ղ լսողը չհաւատայ, ամա  
 էս ցան (ազգային վիճակին) հնայէս էր սիրտս առել,  
 որ շատ անգամ զժամի պէս ընկում էի սար ու ձոր,  
 ման գալիս, մտածում, էլ եղ սիրտս լիբը տուն գալիս:  
 Հէնց էս էր պատճառը՝ որ մէկ օր էլ ամառվան դաս-  
 տուրի ժամանակին՝ աշակերտներս որ աուաւոր թո-  
 զի, ճաշիցը եզ՝ ընկայ էլի սարէ սար (լէսէ լես): ձարս  
 կտրվեց, գնացի Նեմեցի Կարմիրէն, մէկ նեմեց բարե-  
 կամի մօտ. նրանք էլ ինձ վրայ ցուելով. երէք օր չը-  
 թողին, գամ քաղաքը: Բայց քաղաքումն իմ սիրելի  
 աշակերտները, ու ծանօթ, բարեկամք, իմ սուգս վա-  
 ղուց էին արել: Հէնց իմացել էին՝ թէ Քոուն (Կուր) եմ  
 ընկել, չունքի ամէն աուաւօտ, բիգուն (իրիկուն) գնում  
 էի, յողանում: Ելի իմ, իմ աղիզ, իմ սիրելի աշա-  
 կերտներն էին ընկել եղևիցս, որ բալբի մէկ բան էլայ  
 իմանան: Մէկ աուաւօտ փանջարումը նստած, էլի մըա-  
 քիս հետ էի ընկել՝ որ նրանք սուաջով անց կացան:  
 Որ չտեսայ նրանց, հոգիս տեղը հան էլաւ... »

Այս տողերէն յայտնի կը տեսնուի որ Պ. Աբովեանը  
 սովորութիւն ունէր արտում և յուսաբեկ շրջլիլեւէլեւ և  
 հովիտէ հովիտ իր ակրութիւնը փարստելու համար:  
 Սովորութիւն ունէր նաև երբեմն երթալ Կուր գետին մէջ  
 լողալ. ուստի հաւանական է որ կամ զիսմամբ կամ  
 ուղեւով, հոն ընկած և անհետ եղած ըլլայ: Եր հրաբոր-  
 բոք ազգասիրութիւնը ունենայ և չտեսնել իր ժողովուր-  
 դին մէջ կէտ մը որու վրայ վստահի, այնպիսի արտու-  
 թիւն մը կը պատճառէ զոր այն սիրտերը միայն կրնան  
 զգալ որ հայրենիք ինչ ըսել է զիտեն: Այլ յուսահատու-  
 թիւն թէ զիսուած անհնարին է որ իր վրայ չ'ողբանք  
 և գրագէտներու համակրութիւնը չզրգուենք իր յիշա-  
 սակին համար:

Ո՛չ, չպիտի ըսուի որ իրաւունք ունէր երբ կը գրէր.  
 « մէկ օր էլ գու վեր կ'ընկնիս, կը մեռնիս, մէկ ողորմի  
 ասող էլ չէս ունենար: » Եր աշակերտները և այս տո-  
 ղերը գրողը իր վրայ պիտի զծան միշտ. երբէք չպիտի  
 դասեն զինքը այն սուտ աղգասէրներու կարգը որք  
 անձնական փառքի համար ամէն իրաւունք ստքի տակ  
 կ'առնեն և որք, զրիչ ունենալով ձեռքներնին, երկու  
 սող չուղեցին իր վրայ գրել:



ՅԱԻԵԼՈՒԱԾ.

Ա.

Pour un homme de cœur, il est beau de dire : ce qui est mal réusé... et je ne veux pas réusé. Je n'ai pour arriver au but qu'une pelite mauvaise action, pas trop mauvaise encore... eh bien ! je ne la ferai pas. Il ne s'agit que d'être un peu lâche un seul instant pour être heureux toujours, eh bien ! je ne veux pas être lâche. Il s'agit de mentir une fois pour obtenir ce que je rêve, eh bien ! je ne veux pas mentir. Se priver d'un brillant destin pour rester conséquent avec ses principes, se sacrifier à une idée qui ne doit vous rapporter que des ennus, savoir qu'on sera mal jugé et braver ce cruel jugement des hommes, oui, cela est beau, c'est tout simplement prouver Dieu.

M<sup>me</sup> ÉMULE DE GIRARDIN.

Վերջապէս, երկու ամիսէ ետք, մեր ձեռքը հասաւ Պ. Գ. Այվազովսքիին գրած տետրակը և կարող եղանք անոր մտական ժայռքումը քննել տող առ տող :

Անշուշտ պիտի դարձանայ մէկը երբ լսէ որ, օրինակ մը Պօլիսէն բերել տալ հարկ եղաւ թէպէտ և Բարիդի մէջ տպուած ըլլայ իր գիրքը : Բայց այնպիսին թող յիշէ մէյմը ժեղովածներու զիշերապէմ ոգին և շուտով կը համոզուի որ այս շատ բնական բան է իրեն նման մարդերու կողմէն : Նխտաբուծիւն չ'ունինք գանգատելու ամենեւին, այլ միայն կը փափագինք որ հասարակութիւնը չ'մտնայ ճշմարտութեան կարծուած պաշտպաններու այս ըրածը :

Պ. Գ. Այվազովսքիին տետրակը լաւ մը կըռնէին ետեւ կ'ըսենք . արդարև մեր բարեկամը իրաւունք ունի երբ, իր նամակին մէջ, կը գրէ թէ՛ « ամէն տողերէն ղէվզէկութիւն կը հոսի » : Բայց մեծապէս կը սխալի անկիւս ինչ ատեն ղէվզէկութիւնէն ուրիշ բան չ'տեսներ հոն : Պ. Գ. Այվազովսքիին այսքանով չբաւականանար . կ'ուզէ իր ուրիշ յատկութիւնները երեսան հանել մեր առջեւ . կ'ուզէ ամենուն յայտնել որ թշնամանել զիտէ . կ'ուզէ հրապարակել որ ոչ միայն վարդապետ է ստտուածաբանութեան այլ և Մարիապէլի դրոժիմներու՝ որովք կ'աշխատի իր հակառակորդներու վրայ մուրքակ . կ'ուզէ նոր փորձով ևս հաստատել որ իրոխտալ և քծնիլ սովրեր է իր յեղյեղուկ կեանքին մէջ : Ուստի կը յանդգնի գրելու այսօր . « սչ . սչ . վախ չ'ունինք մեր թշնամիներէ որչափ որ ալ գորաւոր կամ խորագէտ և ճածկագործ ըլլան » :

Վճնդունինք իր սպառնալիքը և կը հրաւիրենք որ խօսքը բռնէ ու ասպարէղ իշնէ, վասն զի մենք ալ վախ չ'ունինք մեր թշնամիներէ որչափ որ ղիմակաւոր կամ քսու և անօրէն ըլլան :

Իր տետրակը կ'սկսի այս տողերով դորս կը տաւագրենք անպիտիտիս : « Զարմանք չ'է որ զանուեցան նաեւ ումանք որ չ'համիլ ցուցուցին, վասն զի ով չ'զիտէր թէ չ'էին կրնար հասանութիւն տալ մեր ըրածին՝ Նախ անոնք՝ յարոց մեր կամաւորապէս բաժնուեցանք, եր-

կրորդ՝ կեղծաւորները, որ թէպէտ և արտաբուստ բաժնուած կ'երեսան առջիններէն, բայց սրտով և հոգով անոնց հետ միարան են, և երրորդ՝ այն խնամակները՝ որ անտարբերակամ հագոյն ծայրը հասած ըլլալով՝ հաւասարապէս առեցողք են սրտի ամենայն կրօնական սկզբանց և եկեղեցական անձանց, ուստի և մեր վերագարձին վրայ նոյն արեամարնտ աչքով կընային՝ որով կընայէին մեր հետմէկականութեան և հայտնեան վրայ » :

Բ.

Առջի տետրակ թշնամիները Վենետիկի Վանքին կրօնաւորք են, և աշխարհականի մը ղլխաւոր պարտքն է այսուհետև հետու կենալ այն ամէն կրօնական կախներէն ուր անարժան ոգի մը կը տեսնուի միշտ և անլուր կիրքեր երեսան կը հանէ քննողին առջեւ : Հոս մտածիւն մը չ'կայ բնաւ, երկու կողմին ղէնքերը կը ճանչնանք, երկու կողմի սիրտերն ալ արեւու պէս յայտնի են և Բապարաճեան Կարապետ Վարդապետին քովը եղած նամակները կատարեալ տեսիլ մը կուտան Պ. Գ. Այվազովսքիին և իր աստիճանի մարդերուն վրայ (1) : Բայց մտածիւնը և զրպարտութիւնը կ'սկսին երկրորդ տետրակի թշնամիները քննելու ժամանակ : Ո՞վ են այս կեղծաւորները՝ ինչ անձինք կրնան սեպուիլ ազգին մէջ և ինչ ըրեր են արդեօք որ հրապարակաւ կը նախատուին կեղծաւորութեան պարագրուիսէ մը : Մի թէ հոսմէկական կամ լուսաւորչական Հայերուն կը վերաբերին այս տողերը որք նորէն միտքերը բորբոքեցին Թիւրքիայի մէջ : Կը դարձանանք որ վախ չ'ունինք ըսելէ ետքը՝ զանոնք գրողը կը զտղղայ աւելի պարզօրէն իր միտքը յայտնելու : Շատ ղիւրին է սպառնալ և պտուալու ատեն բառերը այնպէս հնչել որ մարդ բան մը չ'կրնայ հասկնալ . բայց այս անպիտուութիւն չ'անուանիր հապա տղայութիւն և ամէն ուսումնականի ծիծաղը կը շարժէ : Կը հարցնենք . ո՞վ արդեօք կեղծաւոր է, այն՝ որ բերանը կը խղտէ բան մը չ'ըսելու համար կամ այն՝ որ երես կը դարցնէ և կրօնական կատակը իր թերասանին հետ կը ղրկէ մոլեւանդներու քով :

Պ. Գ. Այվազովսքիին իր սրբութիւնը և հետաւորութիւնը յատնելու համար երկու տող չ'կրնար գրել առանց սուրբ գիրքէն բառ մը առաջ բերելու . ուստի ներելի է մեղի իրեն ուղղել նոյն գիրքին այս վճիռը : « Զի տեսանես ղշիւղ յակամ եղբոր քո, և ի քում ակամ ղգերանդ ոչ տեսանես . կամ ղիւրոգ ասես ցեղբայր քո . Նղբայր, թող հանից ղշիւղ յակամնէ քումմէ, և անաւաղիկ

(1) Ով որ կ'ուզէ այս նամակները տեսնել կրնայ ձերտնի վարդապետին ղիմել, որու քով մենք ևս տեսանք զանոնք և կարդացինք անհնարին հետաքրքրութեամբ : Ենչ դատ տեսակ մը կրօնաւորներու բարոյականի վրայ . . :

ի քում տկանդ գերան կայ : Կէրձաւոր , հան նախ զգե-  
րանդ յականէ քումմէ , և ապա հայեսցես հանել զշիւղղ  
յականէ Եզրօր քս » :

Որու կարգը և դասէ դմեղ Պ. Գ. Այվաղովաքին կը  
պարտաւորի խոստովանիլ որ գոնէ կեղծաւորութիւն  
չ'ունինք և մեր կեանքին մէջ ոչ մարդ մը խաբէր , ոչ  
ուխտ մը դրժեք , ոչ երգում մը ոտքի տակ առեր և ոչ  
երեսպաշտութիւն ըրեր ենք ինչպէս ինք ըրաւ մեզի  
մեր սենեակին մէջ... : Կը հարկադրուինք ուրմն մենք  
զմեզ քնտակ իմաստակներու մէջ՝ այսինքն այն տեսակ  
մարդերու քով որք անհիմն զիտութիւնով մը կը դար-  
դարուին և անտարբերութեան մէջ կը լողան :

Պ.

Իմաստակ կ'ըստի այն մարդը որ իրեն արհեստ  
կ'ընէ մէջէմէջ ճամբաներ ընտրել և անըմբռնելի վաս-  
տեր գործածել խաբէլու նպատակով : Զինքը կը քա-  
րողէ իրրև կենդանի իմաստութիւն , իր միտքը զի-  
տութեան հանք մը կը սեպէ , կը պարծի , կ'ուսի , կը  
լրրի և հրապարակ կ'իջնէ ուսմիկներուն բան ծախելու  
համար : Իմաստակ բառը , այսօր , զրեթէ շարչարան  
կը նշանակէ և մեր դարու ամենէն ատելի վէրքն է : Եւ  
ինչ ըրեր ենք արգեօք որ սեւերես կրօնաւոր մը կը  
յանդգնի այս անունով միրտել դմեղ . զո՞վ խաբէր ենք  
և որո՞ւ քով իմաստասիրութիւն ծախեր ենք : Հայերը  
ինչ սովոր են մեզմէ որ ծուռ ըլլայ , ինչ խօսք լսեր  
են որ անախառնութեան կամ թագուն շահասիրութեան  
արձագանդ սեպուի . ինչ պարագայի մէջ շարլաթա-  
նութիւն գործեր և հայտ անունը այս կերպով անարգեր  
ենք... : Իմաստակութեան նշան է Պրանսայի մէջ զրա-  
զիտութիւն դաս տալ ու անկախութեամբ սպրիլ Էրեք  
անգամ թշնամիներու ձեւերով մեր քարիտրը կորուս-  
նելէն ետքը . իմաստակութեան նշան է մէկումը կարօտ  
չ'ըլլալով , բաւական Պրանսերէն սովորիլ , օտարներու  
ծառայել և անոնց համակրութիւնը շահիլ . իմաստակու-  
թեան նշան է սուտ կրօնաւորները և կրօնամոլութիւնը  
դատասարտել և անձնական շահը մոռնալով խաբէ-  
րայութիւնը հալածական վանել : Կրնայ մէկը իմաստակ  
ըստիլ ու նախատիլ երբ միտքի ազատութեան համար  
ամէն բան կը զոհէ . ինչ է այս միտքի ազատութիւնը  
եթէ ոչ փիլիսոփայութիւն այսինքն իմաստասիրու-  
թիւն... : Պ. Գ. Այվաղովաքիին և իր զէվզէկ բարե-  
կամներու դատաստանին կարօտութիւն չ'ունինք , և  
երբ օտարազգի բանասէրները հակառակը կը հաս-  
տատեն մեզ , իր ըսածը ոտքերնուս տակը կը գնենք  
և կ'աշխատինք մնալ , ինչ որ էինք , պարզ և ան-  
կախ զրագէտ մը թէպէտև այս անունն ալ ծանր թուի  
մեզի :

Եւ Պ. Գ. Այվաղովաքին որ աշխարհիս անականները  
իր վրայ կը կուտակէ և շողորթութեամբ խօսքերը իրեն  
սեպհականելով կ'առնու , կը հարքէ , կը հրատարակէ

դանոնք իր օրագրին մէջ , իմաստակ չ'է՞ հասարակու-  
թեան առջև... :

Եւ Պ. Գ. Այվաղովաքին որ երկու տող Պրանսերէն  
շխտակ գրել չգիտեր և իր անհամ ու անյի յօդուածները  
ուրիշներուն սրբագրել տալով կ'ուզէ լեզուագէտի  
համբաւ ստանալ , իմաստակ չ'է՞ օրագիր շինողներու  
քով... :

Եւ Պ. Գ. Այվաղովաքին որ օտարի մը անուն ծախու  
կ'առնու , տղաքներու միտքը սուտ և սին զխառնութիւնով  
կը շարքէ և թմբուկ զարնելով գովեստ ու ստակ կը  
հարքէ , իմաստակ չ'է՞ սպորտի դատարարակներու ակում-  
բին մէջ... :

Եւ Պ. Գ. Այվաղովաքին որ իր միտքի անստոյգ և մո-  
ծով խառն լրջը իրրև ջան լուսաւորութեան կ'ուզէ  
ծախել կայր Հայերուն , և մեր երանելի թարգմանիչնե-  
րու տեղը անցնիլ , իմաստակ չ'ըստիլ և չ'ալիտի՞ ըստի  
պատմութեան մէջ... :

Ո՛չ , իմաստակ չ'է . անկէ ալ ստորին էակ մ'է Պ. Գ.  
Այվաղովաքին... :

Պ.

Սակայն կ'երեւի թէ , այս իմաստակութիւնը մեր մինակ  
պակտութիւնը չ'սեպուիր : Պ. Գ. Այվաղովաքին կը քա-  
րողէ ամենուն՝ որ « անտարբերական հոգւոյն ծայրը  
հասած ենք և հասարակէս կ'ատենք Էկեղեցական  
սկզբունքը և Էկեղեցական անձերը » :

Անտարբերութիւն ըսելով հոգւոյ այն վիճակը կ'ի-  
մացուի ուր մարդ ոչ սէր և ոչ ատելութիւն կ'զգայ կրօ-  
նական և բարոյական խնդիրներու համար : « Անտար-  
բերութիւնը , կ'ըսէ Նաւընէ , հոգւոյ կամաւոր բունն է .  
անկէ աւելի գոժաբէր բան մը չկայ , որովհետև անկիւ  
կը ճնշէ , կը բռնողէ փոքրատ փոքր տմէն բարոյական դօ-  
րութիւնները » : « Անտարբերութիւնը , կ'ըսէ ուրիշ Էկեղի-  
նակ մը , կը նմանի այնպիսի մօրի մը որու շուրթերը ,  
անշարժ և անհոս մնալով , կը խանգարին , կը հոտին  
և սալահանակիր օդ մը կը ծաւալեն բողբոջներ » :  
« Անտարբերութիւնը ի վերջէ , կը զրէ երբորդ Էկեղի-  
նակ մը , սիրտերու վրայ այն ազդումը ունի ինչ որ  
ձմեռը երկրին վրայ . իր սառնաբեր շունչը ամէն բան  
կը չորցընէ և անհիւծ ծառի կը նմանցընէ մարդը » :

Կարճ խօսքով ըսենք « անտարբերական » վիճակ  
մը անհատատութիւնէն հազիւ թէ մազի չափ կը տար-  
բերի և առաքինի սիրտերու սոսկում կուտայ :

Այսպէս ուրեմն Պ. Գ. Այվաղովաքիին զրամներուն  
նայելով անհաւատ ենք այսօր և ոչ միայն մեր հայրե-  
նական կրօնքի սուրբ աւանդութիւնները այլ և ամէն  
տեսակ հաւատք կ'ուրանանք և անասունի պէս եր-  
կրաբարը կենք մը կը վարենք : Բայց , կը հարցը-  
նենք նորէն , ինչ ըրեր ենք որ այսպիսի վատ նախա-  
տինքի արժանի կ'ըլլանք ուխտադրում և երգմանակեր  
կրօնաւորի մը կողմէն . ինչ պարագայի մէջ անտարբեր

գտնուներ ենք և երբ արդեօք մեր համոզումը խեղդեր նե-  
տեր ենք մեր սիրտէն զուրս : Անտարբեր է այն միտքը  
որ ազատութեան կը սիրահարի և անոր համար փոստի-  
ներ արհամարելով՝ մանկ խօսուստ կը տեսնէ . չո-  
րաբեկ է այն սիրտը որ զիտէ համոզում մը պաշտպա-  
նել նստ լքեալ և անոր վիճակի մէջ, և այս նուիրական  
համոզումը չարատելու համար յանձն կ'տանու անմուտնչ  
թշուառութեան աղի բաժակը քամել մինչև խապտ :  
Անհաւատ են այն մարդը և զրիչը որ հայրենական  
Նկեղեցոյ պատիւը պաշտպանելու ժամանակ մամուլի  
ներքէ կը ճնշուին և շիտակ երեք տարի բողոքելէ չեն  
զազրիլ որ միտքի և կրօնքի աղատութիւնը յազմա-  
նակէ : Մի թէ Հայաստանեայց Նկեղեցին և միտքի  
աղատութիւնը պաշտպանելով, խղճի աղատութիւնը  
պաշտպանած չ'եղանք և ասոր պաշտպանութիւնը ար-  
դեօք կրօնքի աղատութեան հետ չկապուիր անյուժելի  
կերպով : Ի՞նչպէս կարելի կրօնքի աղատութիւնը պաշտ-  
պանել եթէ հուսար չունինք, եթէ « անտարբերական  
հոգեոյն ճայրը հասած ենք » և եթէ « ամէն կրօնական  
սկզբունք » կուրանանք : Ո՞վ է Պ. Գ. Այվազովսքին  
որ ուրիշին խիղճը այսպէս կը թշնամանէ և սրկէ  
տուեր է մարգարէութեան սղին որ ուրիշներու ներքին և  
անքննելի գաղանքը կը դատէ այսպիսի յանդգնու-  
թեամբ : Ն՞ծէ հաւատար ըստելու համար պէտք է  
իրեն նմանուիլ, վայրկեան մը չենք թեթեւիւր ըսելու  
արձակ և յայտնի կերպով, ո՞չ, ո՞չ բնա Պ. Գ. Այվա-  
զովսքին նմանիլ չենք ուղեր, ո՞չ հաւատքի, ո՞չ բա-  
րոյականի և ո՞չ վարքի կողմէ : Աւելի լաւ կը սեպենք  
անտարբեր ըլլալ քան թէ Այվազ... :

Ե.

Երտուն տարի Մուր Դազարու վանքին մէջ մարտի .  
հոն աճենէն յետադէմ կարծիքներու արձագանգ ըլլալ,  
անկէ երեկ ստատանութեամբ Բարիզ գալ, Հայր Սար-  
գիսը պաշտօնէն զտրելու աշխատիլ և այս միտքով  
զրպարտութեան մ'առջև չ'ընկրկիլ . երբեմն աղա-  
տութիւնը շողիլ, երբեմն բռնութեան ստքը իյնալ . օր  
մը Հոսմայի սիմեոնու փարիլ, ուրիշ օր մը դէպ ի Էջ-  
միամին հակիլ և օր մըն ալ Լուտերի կարծիքներուն յա-  
րիլ . զիշէր մը Վալիքան ննջել, առաւօտուն Յիսուսեան  
դարձնուլ . գաղտնի հոռութեանութիւնը բամբասել,  
բաղմութեան մէջ հերձամիտները ծաղրել . փառասիրու-  
թիւնէն շարժուած՝ ուխտ մը ոտքի տակ առնուլ, երեք  
մայրաքաղաքի մէջ հոռութեան թողութիւնը գայթակղել,  
տանիքներու վրայ մինչև ի ման կաթողիկ պիտի մնամ  
ըսել և Արթին Պէլին պաշտպանութիւնը խնդրել :

Բարիզի Արքեպիսկոպոսին ապաւինիլ, Յրամասյի  
Եկեղեցոյ միշտ հնադանդելու համար խօսք տալ, անոր  
օրհնները աննուլ, պատարագ ըսել և Բաբը զուխ Եկե-  
ղեցոյ դաւանիլ նստ վանքէն զատուելէ ետքը . տգէտ  
ամիրայի մը ձեռքէն բռնել, կրօնական տետրակ մը

զրկեալ և զանկա գրգռել որ « կաթողիկեմ » գոչէ : Ետքը  
ամիրային թեւ մտնել և տետրակին հետ միատեղ Բարի-  
զի Արքեպիսկոպոսին զիմել, դանկիահոն թողուլ, արտօ-  
րալով գալ Օսմանեան դեսպանատունը իյնալ և չգիտեմ  
որ հերձուածի կամ սնկաւատի միջնորդութիւնը խնդրել :  
Հոնկէ սարկիլ, դէպ ի Հայու պատրիարքարանը ուղ-  
ղիլ Քիշիին կողմը չ'երթալու համար և « զրոյը տանի  
կաթողիկութիւնը » գոչել մէծ ճայնալ : Մինչ այս մինչ  
այն թիկնապահ մը զրկիլ Պօլիս . հոն կրօնքի ծածուկ  
դեսպանութիւն մը հաստատել և հոս աւելի մեծ եռանդով  
ժամերու մէջ պատարագ ըսել և հումէականութիւնը  
զովիլ որպէս զի Բարիզի Արքեպիսկոպոսը չկասկածի :  
Ն՞ծէ դեսպանութիւնը չյաջողի, ուրիշ Արթին պէյ մը  
գտնել և նորէն « յոյժ կաթողիկ » եմ ըսել տալ (1) . եթէ  
յաջողի՝ Բարիզի Արքեպիսկոպոսէն իբրև ի սատա-  
նայէ հրամարիլ և Պօլիսի հայ Արքեպիսկոպոսը  
երկինք հանել : Նրկու ամիս մէկ ոտքը մէկ Եկեղեցոյ  
սեամին վրայ և միւսը մէկալ Եկեղեցոյ խորանին քով,  
ճօճանակի պէս օրօրուիլ և անտարբերութեան չտես-  
նուած օրինակ մը տալ հանդիսատեսներու : Քիչ մը  
ոսկիի խօշիւնը լսել և օրհնեալ է աստուած ըսելով  
երեք անգամ իր աւազանը ուրանալ (2) : Հայու վեցարբ  
դնել և երկրորդ օրը աշխատիլ Վաթողիկոս ըլլալ և  
Լուսաւորչին յաջորդել . այս միտքով անանկ մարդե-  
րու զիմիլ զորս քանի մը օր առաջ պախարակելէն չէր  
յազեր . Օսմանեան դեսպանատունէն ելնել, Ռուսիա  
երթալ և տեսնելով որ կաթողիկոսութեան անհնարին  
է հասնիլ (5), կայսեր բարեկամներու օգնութեամբ Պե-  
սարասիայի առաջնորդը վար նետել և անոր տեղը  
անցնիլ Հայաստանեայց Նկեղեցոյ բոլոր օրէնքներու  
դէմ, և այս կերպով ստիւղեցնել օտարին որ իշխանու-  
թիւն ունի ուզած մարդը առաջնորդ կարգիլ . մեր  
թշուառ ազգին կրօնական իշխանութիւնը հիմնադրնջ  
կարծանել և փառաւորուիլ ազգին առջև... ի վերջէ,  
« յաջողելու համար յանդգնիլ ամէն բան ընելու, նստ  
աղեկութիւնը (4) » ինչպէս կ'ըսէ Մինչէ, և հակառա-  
կարգները վատահամբաւելու սկսիլ... :

Ահա Պ. Գ. Այվազովսքին կրօնասիրութիւնը, անս  
ճշմարիտ հաւատաւորին շաւիղը ուրկէ զուրս փրկու-  
թիւն չկայ... : Ն՞ծէ մէկը համարձակի ըսել որ այս

(1) Տես Յայտարարութիւն Անյիլի Մուր . Վարժ . Երես 72 :  
(2) Պ. Գ. Այվազովսքին շատ անգամ պարծեր է ըսելով շատ  
ազգայիններու . « ուրացող ես չեմ, եզրաբաւ են, ես կաթողիկ  
ճնամ եմ » :  
(3) Բարեկամի մը ձեռք նստակ մը տեսնելը նրու մէջ Այվա-  
զովսքին ստորոյ կաթողիկոսութիւնը ոչ միայն կը հաստա-  
տուէր այլ և քանի քուէ սնենալը կը յիշուէր :  
(4) Pour réussir, ils (les Jésuites) osent tout, même le bien.  
MIGNET.

ամէնը սիրտերէն բարոյականը արմատաբի կը խլէ և ուղղակի յանհաւատութիւն կը տանի : Եթէ մէկը համարձակի ճշմարտութիւնը բնութիւն և կրօնական սև ստուերէն հեռու կենալ, սի. այնպիսին ամէն տեսակ թշնամանքի ներքև կ'իյնայ, կը բամբասուի և կը հոչակուի « իմաստակ որ անտարբերական հոգեպէ ծայրը հասած ըլլալով, հաւաստարպէս ատեցող է կրօնական սկզբունց և եկեղեցական անձանց » :

Ածէ մէկը համարձակի քարոզել որ հաւատքի կուսնէրը հին և բարբարոս դարերու արդիւնք են և լուսաւորեալ մարդու մը չվայելէր դանոնք զրգուէլ միշտ, այնպիսին ստույգ է Պ. Գ. Այվազովսքիին զաւաղանը զգալ և իմանալ թէ ինչպէս բան է « նոյն արհամարհոտ աչքով նայիլ իր վրայ որով կը նայէր իր հոռմէական հոռութեան և իր հայուժեան վրայ » :

Զ

Պ. Գ. Այվազովսքիին այս երեք կարգի թշնամիներու ցանկը պակասաւոր կը թուի մեկ, վասն զի անհնարին է հոն դասել բաղմամբիւ անձեր որք իր վրայ համակրութիւն չ'ունին բնաւ : Կեղծաւորներու Եթէ իմաստակներու կարգը շարելու է Պ. Կ. Շահնազարեանը և իր մտերիմ բարեկամները և պաշտպանները : Կեղծաւորներու Եթէ իմաստակներու մէջ դնելու է արդեօք Կոնիկեան Պ. Յակոբը, որ համարձակեցաւ քսան Հայու առջև ըսել. « Այվազ մայվազ չեմ ճանչնար և այս տեսակ մարդերու համար չ'է որ ՀՈՍ կոչեցի դձեղ (1) » : Իմաստակներու Եթէ կեղծաւորներու հետ շփոթելու է Բարիդի, Իդմիրի աղգայիններու մեծագոյն և երեւելի մասը : Չենք զրտեր և կը փափագինք յակամէ յանուանէ ճանչնալ դանոնք, վասն զի ըսելիք ունինք սղզին : Ստուգիւ Պ. Գ. Այվազովսքիին տեղ մը զրէ նոյն զիբբին մէջ. « յանձն ատնելով արխարս մեզի պէս ամենայն դժուարութիւն և սառապանք և հալածանք և զրպարտութիւն (քանի մը և տակալին կրնար աւելցընել) իրշուակաց և խառն յարեկաւաց ակտի : » Ո՞վ են այս սուտ բարեկամները և ինչ ըրեր են. պէտք է որ այս ամէնը յայսմուի, որպէս զի խնատակները աւելի խայտառակուին... : Երբէք չենք ուրանար իրատուքը որ մէկը սննի իր թշնամիներէ և սուտ բարեկամներէ գանգատելու. բայց ինչ տառն հրատարակիչ մը, ամէն չափ մտնալով, փոքր տեսարակի մէջ թշնամի և ուրիշ նախատական բառեր կը գործածէ, կը բռնադատուի հետեւեալ կերպով չըրել : « Երբ կը լսենք թէ այն թշնամութիւն գործողներէն մէկը, (չ'ըսենք թէ և պարագլուխը...) մահացու հիւանդութիւնով կը տագնապի, կը փութանք

խոնարհութեամբ (15 օգոստոս 1858) Էրթալ իր ստորու հաշտութիւնը զիրացընելով թե՛ Երթընէլ իրմէ այն ծանրավիշտ հիւանդութիւնէն սուելի իր խղճին ներքին ամենածանր տագնապները... : Բայց աւելցընենք նաեւ թէ տան դրանը զիմաց երկուր ժամանակ սպասելէն և տեսնաւ ճամբայ կը զրուինք դանապանի մը ճեւքով, և ս'չ խակ արժանի լիալ որ իրենց խմբէն գէ՛ կրտսերագոյն մէկը իջնայ ու քաղաքավարական — չ'ըսենք քրիստոնէական — խօսք մը զրուցէ այն երկուր այցելու վարդապետացն' որ թէ և դուզնաբեայք սմանք' բայց այսօրուան օրս չորս միլիօն սղզի մը երեսփոխանք են ճանչցուած Գաղղիոյ կայսերանիստ մայրաքաղաքին մէջ' և հիմնադիրք և վերատեսուչք ԱԶՊԱՅԻՆ վարժարանին... : »

15 օգոստոս 1858ին « մահացու հիւանդութիւնով » տագնապուող անձ Մաքսուտ Ամիրսոյն կար Բարիդի մէջ : Նոյն թուականին' տեսարակը ստորագրող երկու վարդապետները հոս չ'էին. ինչպէս ուրեմն կրնան հիւանդի մը այցելութեան երթալ : Չենք զրտեր, այս ալ մեկնութեան կարօտութիւն ունի : Բայց մեկնութեան կարօտ չ'են այն յանդուգն խօսքերը որովք այցելուները իբրև հրեշտակ կը ներկայուին « թե՛ Երթընէլու համար ծանրավիշտ հիւանդութիւնէն աւելի իր խղճին ներքին ամենածանր տագնապները... : » Ո՞վ և ըլլայ այս հիւանդը, մէկը իրատուքը չ'ունի իր խիղճը դատել և անոր վրայ բեռնաւորել իր մտքի և սրտի զգայութիւնները : Յետին սատիճան բրտութիւն է ըսել թէ « ամենածանր տագնապներու » ենթակայ էր այն կիսամեա խիղճը : Այս « քաղաքավարական թող թէ քրիստոնէական » վարմունք մը չ'կրնար սեպուիլ երբէք : Հիւանդի մը վերջին վայրկեանները նուիրական են և երբ մէկը կ'ելնէ հրապարակաւ կը դատէ, կը թշնամանէ դանոնք, Աստուծոյ արտօնութիւնը կը յափշտակէ երկրի վրայ : Թշնամի մը որ չ'ուզէր, մահուան յետին կէտին վրայ, թշնամութիւնը մոռնալ, կամ միտքով մեռած է (և այն տառն չ'կրնար մեկազրուիլ) և կամ այն սատիճան հոռագարտ և ահալըրով խիղճ ունի որ կրնայ նահատակի մը պէս գոչել :

Ի ԳԱՏԱՍԱՏԱՆ ԱՍՏՈՒԹՈՅ ՍՊԱՍԵՄ ԶԲԵՁ ՅՆՅՍՄ ԱՄԻ  
 Բայց ո՞վ արդեօք դանոնք չորս միլիօն սղզի մը « երեսփոխան » ըրեր է որ կը յանդգնին յանուն այն երեսփոխանութեան պատիւ պահանջել ուրիշներէ : Երեսփոխան բառը (dépulé) կը նշանակէ և անոր էութիւնը մէջ' մը ընարութիւնով և մէջ մ'ալ լիակար իշխանութիւնով կը հաստատուի թէ աղգին և թէ օտարներու մէջ : Գարիպեան Պ. Ամբրոսիսը երեսփոխան չորս միլիօն սղզի մը... սրզանք ասոր ծայրը կատակի կ'ելնէ և ամօթանար կը սրտմտինք որ այսպիսի բաներ կը սպուին Բարիդի մէջ : Չորս միլիօն սղզ ըսուած ժողովուրդը Թիւրքի, Ռուսի և Պարսիկի հպատակներէ

(1) Կոնիկեան Պ. Յակոբին ըրած ժողովը. և իր հոն ըսած ամէն խօսքերը մի առ մի համառօտաւ ու պահտած են : Արեւմտաքիւն մէկ թիւին մէջ սիտի հրատարակները դանոնք և սիտի գատներ Պ. Կոնիկեանը իր խօսքերով և իր... :

կը բաղկանայ և հաստարով Լուսաւորչական, Հասկան-  
կան Լուսաւորական բաղձութիւն մը կը պարունակէ... և  
Պ. Գ. Այվաղալարիին արբանեակը երեսօթխան կը  
դաւանի զինքը անոնց : Հրատարակաւ կը բողոքենք  
այսպիսի երեսօթխանութեան դէմ և երբէք չպիտի ըն-  
դունինք որ կրօնաւոր մը չորս միջիօն Հայու պատիւը և  
արտաքին յարաբերութիւնները իր ձեռքին մէջ ամբողջէ :  
Նորէն կը կրկնենք, և կրկնելէ չպիտի դադրինք մինչև  
որ ազգայինը սթափին, այլ է ազգութիւն և այլ է կրօնը :  
Գալֆայեան Պ. Ամբրոսիոսը կրնայ հայ Սկիզբեաց  
երեսօթխան քարոզել զինքը (այս Կաթողիկոսին գիտ-  
նելու բանն է) բայց բնաւ երբէք երեսօթխան չորս  
միջիօն ազգի, որուն պատիւ կը համարինք անգամ  
սեպտիկ և դոր կը սիրենք արեւամբ չափ : Տասնիններորդ  
դարու և Բարիդի մէջ հայ ազգին երեսօթխանը, ԼԹ  
ունի երեսօթխան, աշխարհական մը միայն կրնայ  
ըլլալ. որ ունիցի ակամեջս լսելոյ, լուիցէ... :

Ա. Ո.

ՄՈՒԻ ԵՌԱՆԳ.

Արշաղայի 590 թիւ Տիարաբէրի կրօնական շիտ-  
թին վրայ կը հրատարակէ քանի մը տեղեկութիւններ  
որք' թէպէտ և սրահասաւոր երեւին շատ ազգայիննե-  
րու, մեր առջի թիւին մէջ ըստմենք կը հաստատեն  
բողոքովին : Գրեր էինք. « Կնչ և ըլլայ առիթ այսպիսի  
անհեթեթ որոշումի մը, Տիարաբէրի ոչ հայ Սպիտակ-  
պոսը և ոչ ժողովուրդը կրնան երբէք արդարանալ  
լուսաւոր հասարակութեան մ' առջև, վասն զի երկուքն  
ալ կատակելի դրածեան մը մէջ կը գտնուին : Կատա-  
կելի է ժողովուրդը երբ կ'երեսակայ թէ' գժտութիւնը  
բաւական առիթ է հաստք փոխելու. առիթ կատակելի  
է եպիսկոպոս մը որու հօտը օտարներէն կը յախշաա-  
կուի և կը ցրուի այսպիսի մարմնաւոր գժտութեան մը  
համար... : »

Արշաղայի յօդուածը ծանր խնդիրներ կը յարուցանէ  
և անհնարին է աչք խփել այնպիսի վիճակի մը վրայ  
որ վարդապետ եպիսկոպոսի դէմ և արհեստաւոր  
իշխանի հակառակ, ազգին առեւ կը վիշտ և կը խայ-  
տառակուին : Չենք ուղեր կիրքերը բորբոքել և մէկ  
կողմը պաշտարանել միւսին դէմ, բայց անոնք որ Արև-  
մուտքը կը մեղադրեն իր ազատասիրութեան համար կը  
բռնադատուին ըսելու մեղ' թէ ինչ ճար կայ որպէս զի  
այս վիճակը փոխուի... :

Անտարակոյս արհեստաւորները իրաւունք ունէին  
բողոքելու և հաշիւ պահանջելու, և Իշխան, Սպիտակ-  
պոս, Աարդապետ կը պարտաւորէին հաշիւ տալու  
հրատարակաւ. բայց առջինները այս իրաւունքը կ'ա-  
րատեն իրենց կրօնամուլ շարժումներով և վերջինները  
խստի կը մեղադրուին երբ կրօնքի գաւազանը մէջ կը

բերեն կամ տէրութեան մտրակով կ'սպառնան : Բռնու  
դեղ պատասխան տալ չ'է և ոչ Բաշայ մը և ոչ ուրիշ  
պաշտօնակալ մը իրաւունք ունին երբէք մէկ պարտքը  
երկու անգամ պահանջել : Հաստք փոխել անբարոյա-  
կանութիւն կը սեպուի այս պարագայի մէջ ուր բոլոր  
կուրը քառասուն հազար դուրուշի վրայ է : Ուսկէ կը  
հետեւի որ իշխան և արհեստաւոր յանցանք ունին . կը  
հրաւիրենք դանոնք ազգային սիրով հասարակութեան  
զատաստանին զիմել այսուհետև ու իրենց կոխը օրա-  
զիրներու մէջ գրել տալ, հաւասարապէս հետև կենալով  
Յակոբ Սպիտակոպոսի և Մկրտիչ վարդապետի պէս  
մարդերէն, որք միշտ վեճ մը կը թիւնաւորեն և գայթակ-  
ղութեան առիթ կ'ըլլան ոչ միայն համազգիներու այլ և  
օտարներու առջև : Արևմուտքը պարտ կը համարի ար-  
ձագանդ ըլլալ ճնշեալ իրաւունքի մը և ժողովուրդին  
դատը խնդրել' կուր մը դադրեցընելու համար : Եթէ իր  
էջերը չբաւեն կը խոստանայ օտար օրագիրներու նպաս-  
տը ուղի մինչև որ ճշմարտութիւնը յայտնուի : Ազգին  
ընդհանրութիւնը ազգային ժողովներէն ու վեր է եպիս-  
կոպոսներէն ալ և մէկը չկրնար անպատիւ անգոսնել  
իրաւունք մը հասարակութեան առջև : Սերոպայի դա-  
տաստանը կամ վճիւն ալ ոտքի տակ առնել շատ զիւրին  
չ'է և բռնաւոր կամ նենգաւոր սիրտերը կ'ստիպուին  
զուլս ծակ օրագիրներու առջև : Հասարակութեան  
կարծիքը աշխարհիս թագուելն է, ըսաւ հեղինակ մը, և,  
կը յաւելցընենք, օրագիրն է իր առտը : Ազգայինք հոն  
պէտք է որ զիմեն ԼԹ յիշուի երոստական իրաւունքի  
և օրէնքներու կ'ուղեն հետեւի : Կը պահուիս ուրեմն  
կը վախնաս, կը վախնաս ուրեմն խիզճ հանդարտ  
չ'է, կրնայ միշտ ըսուիլ այն ազգայիններու որք վեղարի  
մը ստուէրին ներքև կամ զիմակի մը ետև-ժողովուրդին  
գործերը կուղեն տեսնել : Արհեստաւորք մամուլին յա-  
րելու է' ԼԹ կ'ուղէք կանգնել և առաւոր չխոսուիլամե-  
նէն. հոն է իրաւունքին խարխալը ինչպէս մարդկութեան  
լայսը : Անկէ ուրիշ դէնք չունիք, ինչո՞ւ կ'արհամարհէք  
դայն . անկէ ուրիշ սպաւէն չկայ, ինչ բան ունիք ա՞նոր  
ստորքով : Իրաւունքը ինք իրեն միայն կ'ազաւինի մէկ  
ձեռքը մամուլին վրայ, և վեղարի մը ներքև չզլորի  
հա-  
շիւ խնդրելու համար :

Անաւասիկ Արշաղայի յօդուածը որուն պատասխա-  
նատու չենք ըլլար :

« Տեղույս տուրքը իւրաքանչիւր ազգին իշխանաց,  
շնորհիւ ժողովուրդն' երէք տարեկան տուրքն  
55—40 հազար դուրուշի չափ վնաս ըլլալուն, իշխայ  
փողը կը բաժնեն ազգին վրայ և կ'ըսին ժողովել : Ազ-  
գին մէջը գտնուող արհեստաւոր անձնինք կը խօսին թէ  
մենք ժամանակաւ մեր տուրքը տուած ենք, այս ինչ  
աւելորդ գրամ է որ մեզմէ կուղէք : Իշխանք ալ կը սա-  
տասխանեն թէ ամէն մէկ տարիէն 11 հազար կամ  
թէ առիթ տուրքերէն պակաս մնացած է. ամանք մե-

ուսման և ուսման արժանիքն ինչպես յայտնելով իւրեանց տուրքերը չեն կարողացած տալ . սոցն պատճառաւ երեք տարեկան միջոցին մէջ այսքան հազար դուսուշ բայ մնալով, հիմա ազգին վրայ բաժնեցինք որ ամենքս ալ պիտի տանք : Այն արհեստաւորներէն ուսմանը կը պատասխանեն թէ ձեր այս մնացած ըսած դրամը մեր խելքը չի նստնիր . դուք այս տեղը խարդախութիւն ըրած էք . մենք մեր կողմանէ Տիրամակերտցի Հալուպ մասկանուամբ Մկրտիչ վարդապետը փոխանորդ կը դնենք որ ձեր հետը հաշիւ տեսնէ, և նայինք թէ այս մնացորդ ըսածնից ո՞ր տեղ է : Եւ յայնքն ալ անոնց խնդրոյն յօժարութիւն չտալով կըսեն թէ, մենք Մկրտիչ վարդապետին հաշիւ չենք տար, քանզի խառնակիչ անձ մըն է . յետոյ ազգին մէջ խռովութիւն կը ձգէ . բայց արհեստաւորներէն քանի մը անձնինք թող գան, մենք անոնց հաշիւ կուտանք : Ուստի երբոր Մկրտիչ վարդապետը կիմանայ թէ իւրեան համար կըսեն թէ խառնակիչ է և անոր հաշիւ չենք տար, կըսկսի համոզել դոմանս և Աստուանդ նուազ իս պատրիարքարանը խրկելու միայական զիր մը զրելով կը կանչէ բաւական անձինք, և դոստոնք զրգուելով թէ եկէք սոցն զիրս կնքեցէք, թէ մենք հաշիւ կուտենք ի մասին այս մնացորդ դրամոց . դուք կը պահանջեն մեղմէ . մեզի տեղը թող ցոյց տան որ մենք գիտնանք . և եթէ յիրաւի է պարտքերն իս տանք : Ուստի երբոր կիմանան իշխանները թէ Մկրտիչ վարդապետը Պօլիս պատրիարքարանը զրկելու համար զրամ զիրը տանց կնքել կուտայ, կերթան կըսեն տեղայս ասաջնորդ Յակոբ Եպիսկոպոսին, ան ալ կը տեսնէ թէ դոստոնք կանչել խրատելը անօգուտ է, կերթայ կուտակալին կը պատմէ բանին էութիւնը . ան ալ Մկրտիչ վարդապետը և քանի մը անձինք բերել տալով բանտը կը դնէ : Քանի մը օր բանտը մնալէ ետև, Մկրտիչ վարդապետը 130 տան չափ համոզելով ինքն ալ ի միտսին կերթան Յունադաւան կըլլան : Յունաց Եպիսկոպոսն ալ դոստոնք ասօք փառօք և մեծաւ պատուով ընդունելէն ետքը Պօլիս իրենց պատրիարքին զրելով Բարձրագոյն Դոնէն հրամանագիր մը կը խնդրէ որ Հայոց ազգէն Յունադաւան եղօղ անձանց տուրքը դատելով Յունաց ազգին արոցը վրայ դնեն : Ուստի պատրիարքն ալ Պօլսոյ Բարձրագոյն Դոնէն հրամանագիր ատնելով մինչև տեղս յուղարկելը՝ 100—110 տան չափ զղջալով վերադարձան ի հայութիւն : Մնաց 40—50 տան չափ զիւրահաւան անձինք, որոնք զեւզգաստանալով Յունաց եկեղեցին կերթան : Ամենաբարին Աստուած ինքն դարձ և շնորհք տայ, որ անոնք ալ վերադառնան ի ճշմարտութիւն Հայոց ուղղափառ եկեղեցոյն : Նոյն ժամանակները Մկրտիչ վարդապետն ալ Վարին դնաց և կարծեմ թէ հիմա Պօլիս գացած է : Յակոբոս Եպիսկոպոսն ալ Սաէրթ գնաց . քանզի այն տեղն ալ քանի մը սուն մեր ազգէն հու-

մէտդաւան եղած էին . և դոստոնք քարոզեց յորդորեց և դարձուց . ուստի, տէր իմ, անա եղելութիւնը մանրամասնաբար, տեղեկութիւն տնեցածիս չափ, յատուկ զրեցի և այլ ներքին եղած գործերն ալ Աստուած գիտէ » : \* \* \*

Արևաւորին թշնամիները սկսեր են այնպիսի անհիմն լուրեր տարածել հասարակութեան մէջ որ հրապարակաւ բողոքել պարտք կը սեպենք :

Սուտ է ըսել՝ թէ Արևաւորը Պ. Ոսկանեանին է : Ասիկա շարագրութիւնն է ուրիշ բանի չխառնուիր և խառնուելու ալ փափագ չ'ունի : Երևն առաջարկել էին որ մէկ տարի այս պաշտօնը իր վրայ առնու, և ինքը պատրաստ է այսօր հրաժարել եթէ հիմնադիրը ուզեն : Ա՛յ փառք, ո՛չ շահ կ'սպասէ Հայերուն կողմէ և ո՛չ ալ յոյս ունի որ իր կարծիքները պիտի ընդունուին : Եթէ հայրենիքը կը սիրէ, իր ազգայիններու ինչ միտքի, սիրտի և բարքի տէր ըլլալը չ'մոռնար բնա :

Սուտ է նաև ըսել, թէ Արևաւորը պիտի դադրի կամ իր նկարագիրը պիտի փոխէ : Յարգի ստորագրողը ասանով կրնան ըլլալ որ մինչև տարւոյ վերջը անճշգիւտ պիտի ընդունին զայն, և որչափ որ Պ. Ոսկանեանը իր պաշտօնի մէջ մնայ, փոփոխութիւն մը չպիտի կրէ այս նկարագիրը՝ որ է միտքի ազատութիւն և հայրենիքի լուսատրութիւն :

Սուտ է վերջապէս ըսել՝ թէ Հայ Եկեղեցոյ զէմ կը դինի և կ'ուզէ անոր փառքը թշնամանել : Արևաւորը կրծքի մը հակառակ չ'է, բայց՝ երբ Պ. Գ. Այվազովսքիին պէս կրօնաւոր մը իր չափը կը մոռնայ և ազգին անոնը իրեն խաղալիկ մը կ'ընէ, պարտք կը համարի դանդիկա հալածական վանելու և բռնադադելու որ եկեղեցոյ բակը մանէ համեստութեամբ : Բաւարալեքեկ վախ չ'ունի, իրեն փառք կը սեպէ երբ Պ. Գ. Այվազովսքիին պէս մարդու մը բարեկամներու կողմէն կուգայ այն : Արևաւորը չբանադրէր, այլ կը դատաստարտէ դոստոնք յանուն միտքի ազատութեան... : Կը հրաւիրենք ուրեմն բարեմխա հասարակութիւնը որ այսպիսի լուրերուն չհատայ և իր վստահութիւնը մեղ շնորհէ : Կը հրաւիրենք, մանաւանդ կ'աղաչենք մեր գործակալները որ Արևաւորին սնօրէնութիւնը յամենայնի երրուական կանոնով կատարուի :

Համարատու Տըլէրը .

Ի ՏԱՐԻՉ, ԱՐԱՄԵԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ .

Paris.— Typographie Arménienne Walder, rue Bonaparte 44.